

Թագաւորը յաւիտեան
Eternal King

Մրտ. ԴԿ.
Martyrs 8



Թագաւոր յաւիտեան:
Eternal King



Ձեռքեր-սրբեան տէրութիւնըք միաբան աղաչեմք,
In unison we beseech your thrice-holy lordship:




լուր տէր, աղաչանք սրբուն (անուն)
Hear us, Lord, by the supplication of the saints (martyr's names)




խնայեալ ի մեզ, եւ
Care for us and save us.




Կեցո՛ւ:



Ուրախ լիցին ամենքեան որք յուսացեալ են ի քեզ յաւիտեան
Happy will be all who have trusted in you.



ցնծացեն, եւ բնակեսցիս դու ի նոսա: Պարծեսցին ի քեզ
They shall rejoice forever and you will dwell in them.



սիրելիք անուան քոյ. զի օրհնեսցես դու զարդարն, տէր, որպէս զինու Հաճութեամբ քով
For you will bless the just, Lord; as a shield you have crowned them in your pleasure.




պը - սա - կե - ցեր զնո - սա.
Through the supplications of the saints

ա - ղա - չա նօք սըր-բոցն (անուն)
(martyr's names)



խը-նա-յեա ի մեզ, եւ կե - ցո:
Care for us and save us.



Տօ - նէ այ - սօր ե - կե - ղե - ցի սուրբ զի - շա - տա - կըս ձեր
Today the holy church celebrates your memory, O holy martyrs.



սուրբ վը - կայք.

որք զօ - թու-թեամբ սուրբ Հոգ - ւոյն
By the power of the Holy Spirit,



վա - նե - ցիք զպա - տե - ռազ - մին շա - րին.
You routed the evil one in battle.



եւ ի կա-մա - րըս լու - սե - ղէ -
And you were crowned king under the luminous arches

նրս թա - գա - տ-րեալք.



օրհ - նել
To praise the Holy Trinity.

սուրբ զեր - թոր - դու -



թիւնն: